

## ԳԱՂԱՓԱՐԻ ԿԱՅԾԿԼՏՈՒՔՆԵՐ

Հայրենիքը սրբութիւններուն ամենէն մեծն  
ու մնայունն է :

X

Ամէն չարիքի եւ յանցանքի կրնամ ներել,  
բայց Հայրենիքի դաւաձաններուն երե՛ք :

X

Գաղափարի պայքարին մէջ շա՛տ քիչերուն  
տրուած է ժուժկալ եւ առաքինի մնալ : Տարա-  
կարծութեանց եւ վէճերու ծնուցիչ մայրը՝  
անձնական հաշիւներն ու վայրենի կիրքերն են  
յաճախ :

X

Հանրային կեանքն ու գործերը սիրողները  
երկու տեսակ դրամաղլուխ պէտք է ունենան,  
— անշահախնդրութիւն եւ կորով : Առաջինը՝  
չկաշառուելու, երկրորդը՝ անխօնչ եւ անպար-  
տելի մնալու համար :

X

Հուրն ու ջուրը՝ երկուքն ալ տարերային  
աննուած ուժեր են . մէկը վառելով կը յաղթէ,  
միւսը՝ մարելով :

X

Երկու բանի բնաւ համապատասխան գնա-  
հատութիւնն ու արժէքը չենք տար կեանքի  
մէջ, — զրքին ու բժշկութեան :

X

Անհանդուրժող ողին, ո՛եւէ ատեն, հա-  
սարակ խօսակցութեան մը կամ բուռն վիճա-  
րանութեան մը ընթացքին, սիրոյ եւ յարդանքի  
բացակայութեան լաւագոյն ապացոյցն է :

X

Խօսքին հաւատքը մոլութիւններու բնական  
աղբիւն է :

X

Միայն դիւանագիտական ասպարէզին մէջ  
չէ որ բառերը պաշտօն ունին թափանցելու բուռն  
ժտածողութիւնը, նպատակը եւ հաշիւները,  
այլ միշտ եւ ամէն տեղ :

X

Գեղեցիկ եւ նոյն իսկ արդար խօսքերը  
պէտք չէ որ յափշտակեն մեղ, եթէ անոնց չեն

ընկերանար դործի եւ օրինակի բարեմասնու-  
թիւնները :

X

Խօսքը ծուլութեան ու ապիկարութեան  
փաստաբանն է շատ անդամ : Կը խօսին, երկար  
կը խօսին մանաւանդ անո՛նք, որ ժամանակ  
չեն գտներ դործելու, աշխատելու, արտադրե-  
լու :

X

Մարդիկ ամէն օր կը ժխտեն իրենց ծոսու-  
թիւններն ու թերութիւնները, մոռնալով վայր-  
կեան մը յատկացնել իրենց խօսքին ու դործին  
դաստաստանին :

X

Եթէ կ'ուզես անյաղթ եւ անպարտելի ըլ-  
լալ, հիմնուէ նախ քո՛ւ զէնքերուղ եւ միջոց-  
ներուղ վրայ :

X

Գաղափարի եւ քաղաքական կոփաներու  
մէջ, մնասակար եւ վտանգաւոր անակնկալը՝  
մեր վատահութիւնն ու համարումը վայելող  
անձերու ընկրկումն է, անոնց լքումը հասարա-  
կաց ձգտումներուն եւ զիրքերուն :

X

Ընկրկողներն ու անարինները՝ թշնամիին  
առջևէն փախչող դասալիքներու պէս հարկ է  
դատել խստութեամբ, անդթութեամբ :

X

Անտեղի նահանջն ու անձնատուութիւնն  
հաւասար են դաւաձանութեան :

X

Կեանքը այն հսկայակերտ զպրոցն է, ուր  
ամէն առթիւ եւ ամէն ատեն սորվելիք զասեր  
կան :

X

Ցաջողութեան եւ ձախողանքի մէջ անխըս-  
րաբար կը կարօտինք ուսումնասիրութեանց,  
վերզնահատութեանց, ըստ այնմ նետելու մեր  
նոր քայլերը եւ որոշելու համար մեր հետազայ  
դործերուն ընթացքն ու ճակատագիրը :

Դժուարութիւններ միշտ կան մեր ճամբաներուն վրայ . սակայն -անոնց մեծագոյնը՝ սորուկ հոգիները առնականացնելու աշխատանքն է :

X

Քաղաքական գործունէութիւնը երբ կը հիմնուի միմիայն չողջողուն գաղափարներու վրայ՝ ուրանալով կամ արհամարհելով կոխուած զետինը, ըրջապատը և յարակից պայմանները, յուսախարութիւններ և զմնդակ դառնութիւններ կը ստեղծէ՝ իր հեղինակներուն և համար:

X

Երկու զգացում կայ աշխարհի բոլոր արժէքներէն բարձր եւ անփոխարինելի, — Հայրենիքին եւ Ընտանիքին սէրը:

X

Մարդը սխալական է եւ ինքնասրբազրութեան պատճառներ միշտ ալ կրնայ ունենալ. բայց չկայ աւելի մեծ զղում մը՝ քան ապերախտներու հանդէպ գործուած բարիքին անդրադարձութիւնը, որ մղաւանջային վիճակ մը կ'առնէ, երբ անարժան բարերարեալին հանդիպելու դժբաղդութիւնն ունիք մանաւանդ:

X

Աղատութեան փառաբանութիւնը՝ անկեղծ հաւատաւորներու և զիտակից քարոզիչներու բերնին մէջ է միայն որ համոզկեր ու տպաւորիչ է:

X

Քաղաքական աղեցութեան ձգտողներու քանակը՝ ասոնց զեկավարներուն որակովը կը դառնայ աղեցուին եւ միջաղղային արժէք:

X

Ժողովուրդի մը կոյութեան եւ աղատութեան միակ եւ առաջին պատուանդանը իր Փեղիքական կարողութիւնն է, զարնելու, փշելու, իշխելու եւ տեւելու իր ընդունակութիւնը, որմէ ետք հաշուի կ'առնուին իր միւս արժէքները:

X

Կեանքը կուիւ է եւ կուիւ կեանք, — եթէ ապրելու, աղատ ապրելու եւ յաղթելու պայմանով կը մզուի ան:

X

Մահուան ու պարտութեան միջեւ տարբերութիւնը ա'յնքան քիչ է երբեմն, որ մարդ երանի կուտայ սպարտական օրէնքին, զայն մեր ժողովուրդին քարոզող եւ ուսուցանող արու հոգիներուն, — «Վահանիդ վրայ, բայց երբե՛ք վահանիդ հետ»:

X

Տկարութեան արձագանդը, հիւծելու և չիչելու աղիողորմ ճիշերը չե՛ն լսուիր, եթէ լսուին՝ չե՛ն հասկցուիր, եթէ հասկցուին իսկ չե՛ն գնահատուիր:

X

Ֆիզիքական եւ նիթական կարողութիւնները անհատին, ինչպէս նաեւ ժողովուրդներուն գոյութեան խարիսխներն են, որոնց վրայ եւ որոնց չնորհիւ միայն միտքը թոփչքներ կը կատարէ եւ լոյս կ'արձակէ:

X

Մարդկային բթամտութիւնն ու յիշաչարութիւնը ամէն մեղքի կը ներին, բայց աղքատութեան՝ երբե՛ք:

X

Հասարակական եւ ընկերային պակասութեանց շարքին՝ հայ անհատին մեծագոյն տրկարութիւնը իր անվճառականութիւնն է:

X

Սխալ որոշումը բնդ հանրապէս նուազ վրանգաւոր ու աղիտարեր է՝ քան վարանումը, աղիկարութիւնը, բնաւ չկարենալ որոշելը:

X

Ինչ որ քաջերու, հերոսներու եւ անմեղներու արիւնը կը պարտազգէ՝ ամենէն հզօր եւ ստեղծագործ ոյժն է ժողովուրդներուն:

X

Ժողովուրդներու հոգեկան առաքինութեանց սպառումը՝ ամենէն եղերական նշանն է անոնց փացացումին, — բարոյական քայքայում, որ ապա համազօր կը դառնայ Փիզիքական դատապարտութեան, այսինքն՝ ձուլումի, մոռացումի, կորուստի:

X

Ինչ որ սեփական բազուկը կը չինէ, ինչ որ հատու սուրը կը ստեղծէ՝ դժուարաւ կը խլեն օտար մադիները, դժուար կը փշրեն ոսոխին ակուաները:

X

Քաջութիւն մը որ ողի եւ խոյանք չունի  
եւ զուրկ է իմաստութենէ, հազիւ թէ կը փայ-  
լատակէ, չի' տոկար, չի' կրնար իշխել:

X

Ժողովուրդի մը եւ բանակի մը վստահու-  
թիւնը՝ իրենց բերդերուն եւ ամրոցներուն զի-  
մադրականութեանը վրայ՝ աւելի՛ խիղախ եւ  
ներդործական կը դարձնէ զանոնք:

X

Ժողովուրդի մը եւ բանակի մը խիղախու-  
թիւնն ու ներդործականութիւնը պայմանա-  
ւորուած են յատկապէս տուեալ հաւաքակա-  
նութեանց վարիչներուն, հրամանատարներուն  
ընդունակութիւններով:

X

Հանրային շխտակ եւ արդիւնաւոր ծառա-  
յութիւնը մէկն է այն գերբուկ ճամբաներէն  
որոնց, ընտիրներն ու առաքինիները միայն  
կ'անցնին:

X

Հանրային թէ անհատական կեանքի մէջ  
հաւասարապէս՝ դիւրին չէ իրական բարիքը  
չարիքէն զանազանել, — ա՛յքան շատ են կեզծ  
սուրբերն ու սուտ բարեգործները:

X

Երբ բարիքն ակներեւ ու չօշափելի է, հրէ-  
շային հողին միայն զայն կ'ուրանայ:

X

Ժողովուրդի մը ինչպէս անհատի մը գաս-  
տիարակութիւնը կամ աղնուացումը ամենէն  
բազմերախտ դորձն է:

X

Դաստիարակելը դժուար, աւերելը հեշտ է:  
Երկուքին համար ալ սէր եւ հակում պէտք է  
ունենալ:

X

Բարեկամեցոլութիւնն անօգուտ է՝ եթէ  
սերմդ ապառաժի վրայ ես նետած, — չի բառ-  
նիր:

X

Կարել չկրցած թեւկ մի՛ պազներ, ինչպէս  
կը քարոզեն սորուկներու համալսարանին մէջ.  
— չորցուր, խայթէ՛, թունաւորէ՛ զայն:

X

Զաւելին եւ հայրենիքին սէրը եթէ չըլլար,

հարկ էր թքնել աշխարհին եւ իր ողբանքնե-  
րուն վրայ:

X

Չարիքին տեսութիւնն ու փիլիսոփայու-  
թիւնը շմերժող զպրոց չկայ զրեթէ, բայց  
զարմանայի կերպով մարդիկ չար ու անբարե-  
խիզ են ամէ՛ն տեղ, ամէ՛ն ատեն, ամէ՛ն պա-  
րապայի տակ:

X

Կրթութեան եւ ազնուութեան անարատ ո-  
գին նախ արիւնին մէջ պէտք է գտնուի, յե-  
տոյ անհատին հետ շարունակարար ուղձանա-  
լու եւ հասուննալու պայմանով:

X

Հողիին հիւանդութիւնը ախտ մըն է, զոր  
ո՛չ մէկ դեղ ի զօրու է բժշկելու:

X

Վճռականութիւնն ու նախաձեռնութիւնը  
անհատը կը բաժնեն տիրապետուելու եւ միշտ  
ուղնորդուելու դատապարտուած տարբերու-  
խաժամուժէն:

X

Պետին էական յատկութիւններէն մին՝  
— գուցէ եւ ամենահմանականը — կոռու թէ  
խաղաղութեան զործերուն մէջ՝ արագօրէն եղ-  
րականացնելու, վճռելու չնորհքն է:

X

Անազնիւններն ու տմարդինները այնքա՞ն  
շատ են, որ զթութիւնը տկարներու մէկ առա-  
քինութեան տեղը դասել տուած են:

X

Լոռութիւնը միայն իմաստուններուն դէնքը  
չէ, այլ ապուններուն խրամը, ուրիէ բնա՛ւ  
դուրս չեն ելլեր կամովին:

X

Լուակեացութիւնը գաղտնապահութեան մէկ  
փոփոխակն է, բնազով թէ հաշխով ցոյց  
տրուած:

X

Գաղտնապահութեան վարժեցնելու համար  
մարդիկը՝ անհրաժեշտ է ո՛չ մէկ դաղտնիք հա-  
զորդել անոնք:

X

Լուելը եւ խօսիլը երկու տարբեր արուեստ-  
ներ են: Զանա՛ անոնց համազրող վարպետն  
ըլլալ:

X

Յարափոփոխ կեանքին յարափոփոխ դիստածներուն մէջ՝ նկարագիրն է մարդը իր նըմաններէն զանազանող բարձրութեան զիծը:

X

Ինչ որ տաղանդը կրնայ եղծել կամ պաճուճել, նկարագիրը կը պահէ անխարդախ, անսասան:

X

Բարեկամին թէ հակառակորդին քով նկարագիրը միայն փնտոէ, միւս ձիրքերը խարուսիկ եւ դիւրաբեկ են:

X

Ժողովուրդի մը աղատութեան տենչանքը եւ անոր փրկութեան պայքարը՝ նկարագրի մարդոց գործերն են ամենէն առաջ:

X

Անարիներն ու շահախնդիրները՝ աղատութիւն բերելու փոխարէն՝ գերութեան շղթան կ'ամրացնեն ստրուկ ժողովուրդներուն:

X

Ստրուկ ժողովուրդի մը աղատութիւնը կերտելու համար զայն կարդապահութեան, նուիրապետական մտայնութեան մը վարժեցնելու է, կոռուի եւ յարատելութեան ոգիին մշակումովն ու պատրաստութեամբը:

X

Կարդապահութեան եւ նուիրապետութեան

ընձեռած բարիքները մէծ եւ ազատ ազգերու պատմութեան մէջ կրնանք ուսումնասիրել:

X

Գատերուն եւ զրուժաններուն դէմ յաջողութեան մէկ ասպարէզ կայ, — կտրիճներուն եւ ընտիրներուն գործակցութիւնը:

X

Կտրիճ եւ հոգարտ եղիր՝ մինչեւ իսկ եթէ առանձին մնաս: Օրինակովդ հաղարներ կը մէծնան:

X

Այրուժին միշտ սիրուած է, որովհետեւ անիկա շուտ կը հասնի իր նոգատակին:

X

Զիուն թէ մարդուն հետ՝ խելքով եւ սրտով վարուէ, — յաջողութեանդ համար աշխատած կ'ըլլաս:

X

Յանդուզն զինուորը իր պետին աչքին լոյսն է, արի հրամանատարը՝ իր ստորադասներուն առաջնորդ-աստղը:

X

Կոխուը բոնութեան դէմ՝ իրաւունքի խնդիր մը չէ միայն, այլ պարկեշտ եւ բարոյատէր մարդուն տարրական պարտականութիւնը՝ յօրինակ իր նմաններուն եւ յօդուտ շահագործ-ւողներուն:

ՀԱՅ ԳԵՂԱԲԻՆԻ

